

18800

Uncle Suh.

891.99

nc - 96

1909

ՈՒՐՈՒՐ

# ՍՈՎ ԵՒ ՄԱՀ

ՍՈՎԱԼԼՈՒԿ...


ԲԱԼԱՆԸ

ԶՄԵՐ ԵՒ ԳՈՒԹ

ՎԵՏԱՀԱՐ ԿՈՌԻՆԿՆԵՐԸ

ՀՐԱՄԱՐԱԿԻՁ

Ա. Խ. Պ. ԶՈՐՔԱՐՄՈՒՏ ԵՎ ՀՈՎՈՒԹ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

Չարմարմար Յակոբեան Խան

1909

891.99

nr-95

ԱՐԴՅՈՒՆ

44

# Առկա Են Մաս

ՍՈՎԱԼԼՈՒԿ...

ԹԱԼԱՆԸ

ՀԱՅՈՒԹ ԵՒ ԳՈՒՅՑ

ՎԵՏԱՂԱՐ ԿՈՒՆԿԱՆԵՐԸ



ՀՐԱՏՎՐԱԿԻ Զ

Վ. Եւ Պ. ԶԱՐԴԱՐԵՍՆ ԵՂԲԱՐՔ

Ա. ՊՈԼԻԱ

1909

2003

# ՍՈՎԵԻ ՄԱՀ

---

ՍՈՎԱԼԼՈՒԿ...

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ  
Օ. ԱՐՁՈՒՄԾՈՆ

№ 4

Կեանքը կամքի անկախ դժնդակ պարագաներ ունի որոնք անխուսափելի են: Մարդ ակամայ կը ստիպուի համակերպիլ ճակատագրին երբ չէ կարող վոլխել զայն: Երիտասարդը կը հիւանդանայ բաղմէն հեռու, գիւղին մէջ, բժիշկ չըկայ զայն բուժելու, երկար ատեն կը տառապի թռուառականը ու կը մեռնի...

Սովալլուկը սակայն մինչեւ իր վերջին շունչը նպաս կը յուսայ, ու երէ չսանա՝ իրաւունք ունի դատապարտելու եւ մեղադրելու ընկերութիւնը որ ապերախս կը գտնուի իրեն հանդեպ: Երբ առողջ էր ան, ընկերութիւնը գիտէր օգսուիլ անո ճակտի քրինեներէն, բայց երէ ընկերութիւնը կը քերանայ իր նուիրական պարտը կատարելու, մինչ նա այժմ կաւկանդուած է անօրութեան ողբաներով, ինչո՞վ կրնայ արդարանալ ընկերութիւնը:

Մեռնիլ հացի կարօսը քաւելով... մեծ ամօք մարդկութեան...

Սովալլուկը ընկերութեան ճակտի մուրն է...

## Συντομογραφία

NUCLEAR

ԶՄԵՐ ԵՒ ԳՈՒՅՑ

Յրերն աւազ՝ կը տժգունին,  
Յուրա քամի մը հիւսիսային իր հըպումով սայրասուր  
Կը զդրուէ պատուհաններն խրճիթին .  
Դուրսը, մօտիկ պարտէզին մէջ  
Վարդենիներն վլատիս ու մերկ  
Ու ձեւղերը դեղձներուն նիհար ու լիրո՛  
Սառնամնիք են կապեր :  
Վայրագ հավեր Դեկտեմբերի  
Տերեւաղտը ծառոց մէջէն սուրալով  
Աղլուղորմ ու լաւագին կուգան կ'անցնին ողբակոծ :

Հովկերն աւազ սուզը կուլան  
Հայ խրճիթին անպատճպար  
Ուր մայրիկը շուրջն հաւաքած իր ձագուկներն անպաշտպան  
Աղի արցունք կուլ կուտայ ,  
Հայի քաղցը անմեղներուն աղիքները կը պրկէ  
Ու ցուրտ քամին անոնց մերկիկ մարմինները կը գրկէ  
Ու արիւնը թշուառներու երակներուն մէջ սառած  
Մահ կը սպաննայ խեղճերուն :  
Հէգ մայրիկը սրտի ցաւով  
Սեւ վըսանգը կը դիտէ  
Ու դաւակներն աղասելու զինք անկարող ըզդալով  
Գետին կ'իյնայ , կը հեծէ ,  
Ու իր կուրծքը կը ծեծէ :

Սովը աւա՛ղ ցիր ցան ըրաւ արնակը  
 Օճախին մէջ ուր դոլաներ կաղնիի  
 Կը վառէն երքեմն գրւարթ բրնձկելէն, ճարճատելէն  
 Զերմութիւն, կեանք ափոելէն  
 Ամէն անկիւնը արնակին,  
 Եւ որու չուրջ մանկաւիկներ ընկողմանած մողկօրէն  
 Այսուրն կարմրած ինձորի պէս  
 Հէքամթներուն կ'ունկնդրէն մասմիկին,  
 Մուր ու մոփիր միայն մընաց,  
 Սովը աւա՛ղ ցիրցան ըրաւ, աւրեց քանդեց արնակը:  
 Հէգ մամիկը — դժբախտ պառաւ  
 Ասիին առջի աւարն եղաւ.  
 Շատ տարիներ առաջ արդէն  
 Խեղճ հայրիկը — տան նեցուկ  
 Դեռ տարաժամ սպանմուած էր  
 Սարզի գայլ քուրտերէն:  
 Ու հէգ այրին իր որբերով  
 Երկար օրեր աղի արցունք կուլ տալով  
 Համակերպած էր սեւ բախտին անվընաց :

Զիւնը աւա՛ղ անձրեւախառն  
 Տեղատարափ կը տեղայ .  
 Պալլիիներու, ասուոյցներու բացած երկար ձեղքերէն  
 Սուզած ջուրիցն կը կաթկըթին շիթ առ շիթ,  
 Ու թիզերով ձիւն է նասած տանիքին վրայ արնակին,  
 Բայց կորիձնելին հեռացած են քաղաքէն  
 Գէթ իրենք ալ չի մունելու անօթի,  
 Զըկան անոնք որ չոճիի լայն ու երկար թիերով  
 Զիւնը հերթեն այրի կընոջ անպատապար տանիքին :  
 Ու խեղճ այրին ամէն օր

Սեւ սուզի մէջ ծնրադիր  
 Սիրածներուն անոք, անտէր  
 Հայի քաղցէն, ձմրան ցուրտէն հոն մարիւր կը դիտէ  
 Ու զաւակներն ազատելու զինք անկարող ըզգալով  
 Իր մաղերը կը փետէ :

Զմեռն աւա՛ղ պատուհաս մ'է թշուառին,  
 Ի՞նչ ընէ հէգ այրի կինը երբ ան չունի հաց, կըրակ .  
 Ձիւնին ձմրան ան չէ կարող երթալ բլուրն ու լեռներ,  
 Փայտ բերելու, հաց ձարելու որբիկներուն իր մարած :  
 Զմեռն աւա՛ղ պատուհաս մ'է ով Աստուած  
 Անտուն որբեր հէգ սրտախանձ  
 Ու զարիպներ արտահալած  
 Ուրտեղ գտնեն պատսպարան մ'ապահով :  
 Զմեռն աւա՛ղ թշուառութիւնն է անգութ  
 Ծընողք իրենց զաւակները կը ծախեն .  
 Տրզաք, հարսեր հացի քաղցէն պարտասած՝  
 Մէկիկ մէկիկ կ'իյնան մեռած  
 Ով Աստուած :

Մահը աւա՛ղ օր մ'ալ թշուառ կընոջ տունը կ'այցելէ  
 Առջինեկը նախ զոհ կ'երթայ  
 Ապա կրտսերն Արմենակ  
 Երրորդ օրն ալ թշուառ Կարօն,  
 Ու հէգ կընոջ յոյսի աստղերն տարաբախտ  
 Աչքին առջև կ'իյնան մարած մի առ մի :

Եկէ՛ք արդաք մեծ վիշտը լանք խեղճ այրիին սրգաւոր  
 Պատահնք բերէք հայ որբիկին ցուրտ մարմինը փաթթեցէք  
 Հազուսս բերէք թշուառ մօրկան մերկութիւնը ծածկեցէք :

Մատղաշ հարսեր , թարմ աղջիկներ  
 Պեճեխներով գինիի տեղ  
 Թարմ հաց բերէք , ապուր բերէք  
 Մեծ հաշուկին կեանք տուէք .  
 Հետ կընիկը երեք կտրիմն հող դըրած ,  
 Սըրտին ցաւէն , աչերն աղբիւր են դարձած ,  
 Հողւոյն վշտէն յիմարի պէս խելայեղ  
 Իր լաթերը կը պառոէ :

Դիերն աւազ գեռ կը սպասեն ,  
 Բահանաներն մեռելաթաղ  
 Կորմնցուցած հանգիստ , խաղաղ  
 Օրեր ողոյն սովամահներ կը թաղին :  
 Այրի կինը ծունկերուն տակ մեռելները կը դիտէ  
 Իր մայրենի բուռն գորովով սառ դիերուն կը փարի  
 Ու ինքն ալ հան կը մարի :

## ԹԱԼԱՆԸ

Սա կարկառուտ բլրին վըրայ  
 Ուր բաղէներն անգղները պար կը բոնեն խօլաբար  
 Հատորատը սա սեպաձեւ ու բարձրաբերձ ժայռերուն  
 Որոնց ծերպերն արագիլներ բոյն են դրած ,  
 Ուր եղնիկներ հալածական  
 Ոստոստելէն ցատկրուելէն  
 Ման կու գան  
 Դեռ ասանեակ մը տարի առաջ  
 Գիւղակ մը կար չէն ու զըւարիթ  
 Բնակիչներն հանգիստ խաղաղ  
 Տարուէ տարի կը կթէին այգիներ  
 Առատ հունձքեր կը քաղէին ,  
 Ամէն ձամբորդ , ամէն հիւր  
 Ասպինջական մ'ունէր հան ,  
 Ու դարիպն ալ աստանդական՝ հոն առատ հաց կը գտնէր :  
 Գիւղին մէջտեղ փոքրիկ չէնք մ'ալ  
 Աստուծոյ էր յատկացուած .  
 Զանգակատուն մը խաչածայր  
 Ու գմբէթ մը բարձր ու կոր  
 Կ'որոշէին զայն հուռուէն :  
 Հոն բարեպաշտ գիւղայիներ  
 Համախմբուած ամէն օր  
 Կ'աղօթէին ջերմեռանդ :

Գիւղը սակայն այսօր չի կայ  
 Թընամիկն սուրն ու հուրը անոր հիմերն քանդեցին

Ու վկայներն արխուր այդ սեւ օրերուն  
Հոն կը ցըցուին դեռ — պատերը կիսաւեր :  
Այն օրերը, ախ սեւ օրեր,  
Երկինք կը բակ ու բոց տեղաց  
Այերք ամպով ծածկուեցան  
Որ սովելոց ու խոլխողուած թշուառներու  
Աղաղակներն սրտաքանող  
Զի բարձրանան ականջին  
Ողորմութեան Աստուծոյն :  
Այն օրերը, ջարդի օրեր  
Խողխողուածներն գտնուեցան սովեալներէն երջանիկ  
Զի պակութիւնն ագարակի բերքերուն  
Պրկեց մաշեց անոնց աղիքն  
Ու մեռան :

Այն օրերը մահասարսուռ  
Գիւղացիներն ախուները քաշուեցան  
Աղխողորմ արցունքներով զթոտ մայրեր  
Սովաճարակ կաթընկերներ թաղեցին :  
Չը կար մէկը որ հաց բերէր  
Չը կար մէկը որ չէրքէին զուլումներուն սամձ դընէր .  
Դուրսէն սուրը, ներսէն սովը ամենուն մահ կը սպառնար .  
Ու զրկանքի ու լկանքի ողը ու կոծերն աղեկտուր  
Դառնացուցին հողիները հէտ գիւղացւոց տարարախտ .  
Ու վերջ չունէր անոնց վիշտը  
Այսպէս օրեր շարունակ  
Կորուստ տըւին թշուառները, շատեր ինկան նահաստակ :  
Օր մ'ալ տեսնես սպուերու բարձունքէն  
Որտղնդոստ վար թափուեցան խումբ մը Հայի կտրիճներ  
Մըրիկի ու փոթորկի պէս անեղագոչ թնդիւնով

Կտրիճները կարկուտի պէս գիւղին վըրայ տեղացին ,  
Ահ ու սարսափ տիրեց չորս դին .  
Պահւըտածներն թաքստոցներէն դուրս եկան ,  
Փախըտականք անտառներէն տուն եկան ,  
Կտրիճները սուսերամերկ գիւղին վըրայ խոյացան  
Սնոնց չոնչը կըրակի պէս կերաւ, լափեց ամէն բան ,  
Ոչնչացան թշնամիներն, փախուստ տըւին ահարեկ  
Պարտուած էին անոնք այժըմ, վըրէմն արդար լուծուեցաւ ,  
Ու սովեալներն իրենց սուգը մոռնալով  
Խընջոյք ըրին առաստօրէն հաց ու գինի գանելով :  
Մատղաչ հարսեր, թարմ աղջիկներ պար բոնած  
Ցատկեցին ու կայտուեցին ,  
Ու դիւցաղնի քաղցրիկ երգեր երգելով  
Հայ ֆէղային օրհնեցին :

«Երկար ապրի, ապրի երկար Հայ ֆէղան  
«Որ պաշտպանեց փառքն ու սլատիւն Հայի տան  
«Եկէք հարսեր ամէնքս մէկ պար բոնենք  
«Շարժին երկար Հայ ֆէղային սուրն ու զէնք» :

«Հայ ֆէղային նըմոյդ նստած միաւոր  
«Առիւծի պէս կը թափառի լեռ ու ձոր  
«Քուրսն ու չէրքէ երրոր տեսնեն ֆէղային  
«Ահ ու գողով քարայրները կը քաշուին» :

Օր մը սակայն կտրիճները ելան գացին գիւղակէն  
Բաժանումի տրտում տըխուր երգերովը սրտայոյզ ,  
Ելան գացին ֆէղաներն :  
Ու քիչ օրէն արիւնարբու գագաններ  
Կատաղութեամբ թաքստոցներէն դուրս եկան

Արհաւիրքը կրկին պատեց

Հայ գեղջկուհոյն սրտիկը,

Սեւ օրերը կրկին եկան, դառն մահագոյժ տըխրութեամբ,

Սարսափահար ամէն մարդ օր լսա օրէ կ'ըսպասէր

Աղիտաբեր ու գուժկան

Շեփոներու շըսինդին,

Որոնք սակայն չուշացան :

Վաստ թշնամին կատալած անտառներէն գուրս խուժեց

Երիտասարդ թէ արզաց

Անոր սուրին զո՞ն գացին

Զարդուեցան ամիսինայ :

Իրիկուան դէմ տըրուեցան յարձուկուներ թալանի

Կոյս աղջիկներ ու տըզաք

Վըտարանողուած տարուեցան

Առեւանգուած թարմ հարսեր

Անտառները քշուեցան :

Կէս գեշերին տուները ամբողջ հուրի տրուեցան

Կըրակն լափեց ու լիզեց ոչնչացուց ամէն բան .

Ախ ու վախի կոծերը երկինքները պատռեցին

Փախլատական այրիներ ու վիրաւոր ծերունիք

Մզգաւանձալ սրտաքանդ կըսպասէին անձկագին

Արշալոյսին որ չէր գար :

Առտուն միա՛յն մոխրապատ աւերակներ սրգացին

Եղեռնական նախճիրը ա՛յն սեւ, արխուր գիշերին . . . :

## ՎՇՏԱՀԱՐ ԿՌՈՒՆԿՆԵՐԸ

Հոյլ հոյլ կ'ամնցնին կըսունկներ

Սեպ սարերու բարձունքն

Լեռներ գիւղեր թեւածելով

Կ'անցնին կ'երթան կըսունկները վշտահար :

Բայց երբեմնի խանդն ու եռանդ չունին անոնց թըսիներ

Վիզերն ծըռած տարագրի պէս դանդաղ թափով թևերու.

Չի նայելով և տեւնին

Աւարներու աւելներու վիշտերովը բեռցրւած

Տիրահոչակ վուշուներով հնուռ երկիր կը փախչին :

Գացէ՛ք, գացէ՛ք հէտ կըսունկներ

Վիշտի այս սեւ հովիաներէն,

Ողբ ու կոծի այս ձորերէն,

Թըռէ՛ք, գացէ՛ք հեռաւներն .

Չենք ուզեր որ մեր ցաւերուն դուք ալ ըլլաք մասնակից,

Չենք ուզեր որ անմեղներու չարչարանքներն ախրառիթ

Լկուածներու, զրկուածներու ահ ու վահերն սրտաքանդ

Չեղ ալ առթեն ցաւ ու վիշտ .

Հոս լալիք կայ ու տառապանք,

Սով և մահ կայ հոս ու զրկանք

Թշուառութեն կայ հոս անսանց :

Թըռէ՛ք, թըռէ՛ք մեղմէ հեռու

Սարերէն վեր սահպերէն վեր

Որ տեմնելով եղեռները անդթութեան և սովին

Ալ չարիւնին ձեր սրտերը կարելէր :

Մեր հորիզոնն արխուր բանստ մ'է, զընտան մը գէշ ու մըթար

Ուր վասութեան և կեղծիքի զեղծուները անհամար

Կը կեղեքին, կը կոչդահնդեն իրաւունքներն մեր արդար :  
Մեր հորիզոնն հողլըտի մ'է, ուր մեր կեանքեր կը փրտին,  
Մեր հոգիներն կը դառնաման, կը մահաման  
Ուր վիրաւոր մեր սրտեր արիւն ու մազձ կը հոսեն :

Թըռէ՛ք, թըռէ՛ք վերերէն,  
Աղիողորմ հաւաշանքներ լալագին  
Թող չը յուղեն ձեր սրտեր,  
Անցէ՛ք ծովերն ու ովկիաններ,  
Թեւածեցէ՛ք սարեր լեռներ

Հմա պիտի՝ գանձէք Հայ եղբայրներն մնոր զթոս  
Որոնք ձեռներ կը կարկանեն թրշտառին  
Անոքին ու անտէրին :

Տեսէ՛ք զանոնք ու ըսէք թէ դեռ շատեր կամ օգնելու Դեռ շատեր կամ որսնց հայի կարօտվվը կը մաշխ։ Ըսէք թէ հոս կտրիձներ կամ հին քաջերու մնացորդ Որոնք աղջին նուիրած են Ժիրայրներ ու Մուրասներ Ակասիներ՝ ազատութեամ ախորեամ։

Ու թէ այսօր տըմուր բախտը չի ժպակիր մեր երեսին  
թէ ձիւն, ձըմեռ մեզ կը կապտեն  
Ու օրէ օչ անգութ սովը կը խէջ մեր կարիճները անխնաց,  
Մեր աշերը յոյսին յառած մենք կը ապասենք ձիւնհալին  
Որուն հետ մեր սովոր վիշտերն ու գաւերը պիտ' հային :

ՀԵՊ Կըուունկներն իրենց վիզերը ծրտած  
Տարագրի պէս դամնաղ թափով թեւերու ,  
Զի նայելով ետեւնին ,  
Աւարներու աւելիներու վիշտերովը բեռցըւած ,  
Տիրահոչակ վուվուներով թուան դացին ենուուներն :



## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԱՆՏԻԹ ԳՈՐԾԵՐԸ

## ԺԻՐԱՅՐ (Խը կենսագրութիւնը)

## Մօռ օրէն պիտի երատարակուի

## ԵՆՈՎԱՔԻ ՄԵՂԱԾ (Յեղափոխական նորավեպ)

1880c

## Ա. Զ. Ա. Տ Մ Ա. Տ Ե Կ Ա. Շ Ա. Բ

Զարդարեան Գրատունը այս շաբաթով պիտի հրատարակէ  
հին ու նոր ամէն տեսակ ազգացին ու հայրենասիրական գոր-  
ծեր : Արդէն հրատարակուած են .

1.	Սեւ Հովեր կամ Յեփի Գիշեր Արարատեան , Թատրերգ .	
	Պետրոս Դուրիսնի	2
2.	Աւետակ (Բանի լիւատակներ) , Վահան Թոմինինցի	1
3.	Ընդարձակ Հայկական Երգաւան , Ա. Հասար	3.50
4.	Վանգոյժ Արխմեան Հայրիկի	1.50
5.	Երգեր եւ Տաղեր . Պ. Դուրիսն (պատկերով)	1
6.	Հայգոյժ Արխմեան Հայրիկի	2
7.	Ընդարձակ Հայկական Երգաւան , Բ. Հասար	3.50
8.	Աւետամն Անի Մայրաբարպին , Թարգմ. Պ. Դուրիսնի	2
9.	Յաւին Տունը , (Բանակի լիւատակներ) , Լ. Շամբրիսն	4
10.	Արիա Տեմիրինիպաշտան , Լ. Էսէճանեան (պատկերով)	1.50
11.	Երիտասարդ , Տք. Լուի Պէնքը թրդմ. Ռոզմիքի	1.50
12.	Ժամանակ եւ Խորհուրդ իւր , Արխմեան Հայրիկի , հասովթր ի նպաստ Վահան Վարսովոց Անդրին	1.50
13.	Առաջ եւ Ման , Ռուտուր	1

### ՄԱՍԻՆԻ ՏԱՐ

12. Զայնազրուած Հայկական Երգաւան .— Արխմեան ու ած  
միք Երգարանի գաուծ Միրմ բնող ունելու թիւնին՝ բացած ենք բա-  
սմուրագրութիւն Զայնազրուած Հայկական Երգարանի սր իր  
մէջ պիտի պարանակի . 250 հասի չափ հին ու նոր երգեր , ամ-  
բողջու ող Եւ բազարու ովթանութեալներու եզրանակու որուած , նաև  
յուանիկարներ ու կենապարթիւններ : Ամրազ հասարը պիտի  
բազկանաց 20 տեսարարների ազնինքն 320 էֆերէ , եւ իւ բա-  
րաչեր անար պիտի ծախուի ձևոքէ 40 ժամանի , բաժանու-  
զագրութիւն ամբողջ զարձի 20 զրուց , ազագրութիւնը ու ապ-  
ահել քայլ պիտի վաճառուի 30 զրուշի :

Եթենի Զայնազրուած Գրատուն , Ա. Պոլիս ,

Զարդարական , թիւ 24-26

2013

